

## ՊԵՂԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ

### ՄԵՌԵԱԼ ԾՈՎԸ

Կալլիբորյէ գետը Մովարացւոց լեռներէն կը բղխի, հանքային և ծծմրային տաքաղիւրներէ կը կազմուի: Այս գետին մէջնէր որ իր առողջութեւը գերազանելու համար Մեծն Հերովդէս մտաւ և քիչ յետոյ մեռաւ (Յովհեփոս, Ա. 21): Առնովն զետը, որ Մեռեալ ծովուն արևելեան ափերուն մօտը կը գտնուի, երկրաշարժէ մը բացուած հսկայ ճեղքուածք մըն է, ուրկէ Խորայէլացիները ցամաք ոտքով անցան: Առնովն բառը իր առուզարանութեամբ ալլարագավազ» կը նշանակէ: արդարեւ, Առնովն զետը արագավազ ընթացք մը ունի (տես Թիւք, իԱ. 13):

Սոյն զետը Մովարացւոց երկրին հիւսիսային սահմանը կը կազմէ: Մովարացիք Դովտի սերունդէն էին, ահա թէ ինչու Տէրը արգիւեց Դովտի սերունդը Մովարացւոց հետ որեւէ վէճ ունենալէ (Բ. Օր., Բ. 36, Դ. 48): Մովսէս մարգարէն Մովարացւոց երկրին հիւսիսը գտնուող՝ Ամովացւոց երկիրը գրաւեց և զայն ժառանգ տուաւ Ռուբէնի ցեղին: այս հողամասը Առնովնէն մինչև Եսերոն կ'երկննայ: իսկ Գագի ցեղին տուաւ Եսերոնէն մինչև Դերոս և միւս քաղաքները (տես Թիւք, լԲ.): Այժմու Արաքը, որ Ռւատի-էլ-Մոճիպին հիւսիսային եղերքին վրայ հաստատուած է, հին Արոյիր քաղաքին տեղն է, որ Երրայեցւոց կողմէ զրաւուեցաւ Առնովն զետը անցնելէն վերջ: Արոյիր քաղաքին հին տեղը թէն բարձր մակարդակ մը ունի, այսու ամենայնիւ Մեռեալ ծովուն հիւսիսէն տեսանելի չէ: Արոյիրէն շուրջ 2 մղոն դէպի հիւսիս Դերան գիւղը կը գտնուի: Դերոն կամ Դերոն - Գագ Երրայեցիներուն հին քաղաքներէն մին էր (տես Թիւք, իԱ. 30): Քաղաքին՝ Ակրորոլիսի աւերտէներուն մէջ, Երրայերէն արձանագրութիւն մը գտնուած է, յորում Դերոնացւոց արքան իր կատարած արշաւանքները կը պատմէ Յովրամ և Յովսափատ արքայից դէմ, ուրոնց մասին քիչ մը անդին աւելի մանրամասնորէն պիտի զրենք:

Մեռեալ ծովուն եղերքէն 6-5 մղոն հեռաւորութեամբ, չուրջ 3696 ոտք բարձր բարձրաւանդակի մը վրայ կը տեսնուին Մէքառորի աւերտէները: Ան Մաքերոս կամ Մաքերոն քաղաքն է որ Յովհաննէս Աղեքրանդրի կողմէ կառուցուեցաւ և Մեծն Հերովդէս արքայէն ամրացուեցաւ: Վերջինին մահէն ետք, Մաքերոն՝ Հերովդէս Ազրիակապասի կալուածը եղաւ: Հաս էր որ Հերովդէս Զորրորդապետը Ս. Յովհաննէս Մկըրտիչը բանտարկեց և Հերովդիայի համայանալու համար զայն զիստահել տուաւ (Մրկ. Զ. 21):

Արդի Քիրիսթը հին Կարիաթիմ քաղաքն է որ Երկու քաղաք կը նշանակէ: Երկու բլուրներու վրայ կը գտնուի:

Երբ Գոգողոզոմոր և միւս թագաւորները այստեղէն անցան, հսու հսկանիր կը բնակէին որսնք Ենակիմներու պէս հզօր ցեղ մըն էին: բոլորն ալ կոտորուեցան (տե՛ս Ծննդ. ԺԴ. 5): Խորայէլացիները Կարիաթիմը, ինչպէս միւս քաղաքները Ամովացիներն առին (Թիւք. լԲ. 37):

Այժմու Քիրիսթին հիւսիսը կը գտնուին Ճէպէլ-Աթարուսը կամ Քիրիաթ Աթարուսը որ Ս. Գրքին մէջ յիշատակուած Ատարովթքաղաքին տեղն է, իսկ Թուուց զրքին մէջ յիշուած միւս քաղաքներն են հետեւեալները. Դերոն, Յազիր, Նիմրար, Եսերոն, Եղէազէ, Սիրամա, Նաբաւ, Բէան (տե՛ս Թիւք. լԲ. 1-4):

Ճէպէլ-Աթարուսէն անցնելով, Կալլիբորյէ ջերմուկներու հոչակաւոր աղբիւրները կը տեսնուին: Յոյները այս աղբիւրները սակնահաճոյ և յստակ ջուրերը կը կոչէին: Այս ջուրերու ակիրը թիւով 10 են. Ռւատի էլ-Ջարքա-Մային կոչուած խորունկ և օձապտոյտ կիրճի մը ստորոտէն կը բղջին: Այս աղբիւրներէն սմանք հանքային և ծծմրային աղեր կը պարունակէն և 65-70 տասինան տաքութիւն մը ունին: Ծնընդոց զրքին մէջ այս ջերմուկներու մասին ակնարկութիւն մը կայ օլյո Ալիսան է որ եղիտ զաղբիւրն (Երբ. զջերմուկոն) յանապատի մինչ արածէր զէշան Ակրեգովնի հօրիւրոյ (ԼԶ. 24):

Թարկումին(\*) և Յերոնիմոսի համա-

(\*) Թարկում Արամերէն լեզուով չՄեկնութիւնը կը նշանակէ: Թարելոնի գերութենէն ետք:

ձայն, Կալլիբոյէ յիտ-՛. Գրական անունը եղած էր Լոսայի (ան' Սննդ. մ. 19): Հերովդէսի հոն հիմած մհծ և հոչակաւոր պայտատը այժմ զոյսթիւն չունի, դարերու ընթացքին ծձմբային ջուրերը զայն կործանած և փոշիացուցած են: Քիրակէթ-Մայինը հին Բէկմէսիմը է, որ Մշտապայի դաշտին մէջ կը գտնուի: Հոս կարգ մը քրիստոնեայ տուներու աւերակները կը տեսնուին:

Հնագէտ Գրնտէր տեղակալին համաձայն, Էլ-Մասլամէի մէջ կարգ մը հնախօսական հին յիշատակարաններ կը գտնուին: Ինքը հոն ցոյց կուտայ Բամովքրատը (Յեսուս մ. 17): Ա. Գրական Մատապայ (Մեղարայ) քաղաքը 3300 տարիներէ ի վեր զեռ իր անունը պահած է և կը կոչուի Մատապա: Ան՝ Քիր-Մովքարի և Եսերոնի միջն գտնուելով, Մակարեանց պատերազմներու ժամանակ ուսզմազիստական մեծ զեր կատարած է: Ե. գարուն ան եպիսկոպոսական թիմ մըն էր: 1863 թուականին գտնուած Մովքարի արձանին կամ քարկութողին մէջ յիշատակուած է Մատապայի անունը: Այս արձանը կամ քարկութողը գտնուեցաւ հին Մովքարացոց Դերոն կոչուած քաղաքին մէջ: Այս տեղը հիմա աւերակ է, բայց ժամանակին Մովքարի ժայրագագաքն էր: Արձանին էլուստեան թուականն է Ն. Ք. Յէմ: Այժմ Բարիզի հնագիտական թանգարանին մէջ կը պատմուի Մովքարի Միսա (Երր. Մէշա) թագաւորին տարած յաղթութիւնները Խորայէլացի թագաւորի մը զէմ: Այս Մէշան անտարակոյս Մովքարի այն թագաւորն էր որ Դ. Թագ. Գ. 4-27 համարներուն մէջ յիշատակուած է և ժամանակակից էր Յուղայի թագաւոր Յովսափատի և Խորայէլի թագաւորներէն Աքաարի: Ո.քողիայի և Յովգանայ: Գրուած քը համառօտիւ կը խօսի Մովքարացոց և Խորայէլացոց միջն արիւնահեղ և մեծ պատերազմներու մասին, և կը յայտնէ թէ Մովքարացիք յաղթանակ տարին ընդգէմ հրէից, որուն համար Մէշան արքան իր չնորհակալութիւնը

Հին կտակարանը Արամերէն լեզուով թարգմանուեցաւ Յուղայի երկրին մէջ, որ ժամանակին ժողովրդական լեզուն կը նկատուէր և Երրայերէնին մօտ Սեմական բարբառ մըն էր: Իր խորաքին մէջ ժողովրդական լեզուն ըլլալով հանզերը աղաւազուած ու աղճառուած՝ և սակայն գործածական լեզուն էր Հրէից համար թէ Ս. Եր-

կը մատուցանէ Մովքարացոց Քամուլու չառտուածոյն: Ան պարծանքով և հպարտութեամբ կը յիշատակէ թէ աւարեց Խորայէլացոց Աստածոյն՝ Ենովայի պաշտամանց մէջ գործածուած որբազան և նուիրական անօթները: Ասսնք հուանաբար Տաճարին անօթներն ու սպասներն էին զորս Խորայէլացիք երբեմն, ինչպէս Ուխտին Տապանակը, պատերազմի ժամանակ իրենց հետ կը տանէին:

Արձանագրութեան լեզուն մաքուր Երրայերէն է և գործածուած զիրերն ու չառնման են հին Երրայեական նշանագրերուն: Միջերկրական ծովուն արևելիան կողմը ընակող ազգերը, Քանանացիները, Փիւնիկեցիները, Երգովմացիները, Մովքարացիները, Ամժոնացիները իրենց ուրոյն լեզուները ունենալով հանգերձ, հին Երրայերէնը ըստ բաւականի կը տեսնենք տարածուած և ընդհանրացած լեզու:

Այս արձանը կամ քարկութողը պազալա կոչուած տեսակ մը սկ քարէ է, Յ սոտք և 8.5 մատ երկարութիւն, 2 սոտք և 3.5 մատ լայնութիւն և գրիթէ 1 սոտք խորութիւն ունի: Երկու ծալիքը բուրակ են և արձանագրութիւնը 36 տողերէ կը բազկանայ: Արձանին չինութեան թուականն է Ն. Ք. Յէմ: Այժմ Բարիզի հնագիտական թանգարանին մէջ կը գտնուի: Այս արձանագրութեան հայերէն թարգմանութեամբ հատուած մը կուտանք առ ի հետաքրքրութիւն: Այս Մէշա, որդի եմ Քամուլու [Պաղ]ի թագաւորին Մովքարու, [Պաղ]երոնացւոց: Հայրս երեսուն տարի թագաւորեց Մովքարացոց, և ես հօրմէս ետքը թագաւորեցի: Եւ կանգնեցի այս արձանը Քամուլու ի Խորխա, ի յիշատակ աղաւազութեան, քանզի Քամուլու աղաւազ զիս բոլոր կողոպտիչներէն, և ուեսնել տուաւ ինծի աւերը] իմ ատելիներուու:

1880 թուականին, Յոյն և Լատինքրիստոնեաններէ քաղկացած զաղութ մը Քէք: Քէն դէպի Մատապայ զաղթեց: 1892 թանկանին, Յոյները տեղւոյն մէջ հին եւ կեղեցի մը վերաշինելու ժամանակ, հին, թանկապին և արժէքաւոր մովայիք մը զատան, որ Պաղեստինի, Հրէակայից և Եւ գիպտոսի մասին տպագրական քարտէսը կը ներկայացնէ ի: և Զ. գարերուն վերաբերեաւ: Քարտէսը թէն տեղ տեղ կարագին և թագաւոր թէ սփիւռքի մէջ:

սեռաւած ու վնասուած է, սակայն և այնպէս թանկազին և արժէքաւոր յիշատակարան մըն է Պաղեստինագրական տեսակէտով։ Բացի վերոյիշեալ քարտէսէն, կան նաև ուրիշ զեղեցիկ մօզայիքներ։ Մատապայէն դէպի հիւսիս-արևմուտք քանի մը մղոն հեռաւորութեամբ, ձէպէլ Սէյազան կը տեսնուի, որ նարաւ լերան կը համապատասխանէ որ կոչուած է նաև Բիսկա լիս, մօտ 800 մէթր բարձրութիւն մը ունի ծովու մակարդակէն։ Այս լերան վրայէն էր որ Մովսէս Աւետեաց Երկիրը տեսաւ և մեռաւ 120 տարեկանին։ Հրէից աւանդութեան համաձայն, անոր մարմինը Գարբիէլ հրեշտակապետի կողմէն վերեզման զրուեցաւ և անոր գերեզմանին տեղը անյայտ և գաղտնի մնաց Խորայէլացիներուն։

Ա. Գիրքը հետեւեալ պարզ կերպով անոր մահուան մասին կ'ըսէ. սվախճանեցաւ Մովսէս ծառայ Տեառն յերկրին Մովսրու ըստ բանի Տեառն (Բ. Օր. ԼԴ. 5)։

Նարաւ լերան հիւսիսը Այսւն-Մուսա, Մովսէսի ազրիւրներ անուամբ ազրիւրներ կան, զուլալ ու զմիտ, որոնք փոքրիկ զետակ մը կը ձեւացնեն։

Նարաւ լեռնէն 4 մղոն դէպի հիւսիս-արեւելք Եսերան քաղաքը կը գտնուի, որ 4290 ոտք բարձր մակարդակի մը վրայ կը գտնուի։ Եսերան՝ Մովսէս մարգարէին ժամանակ Ամովքահացւոց մայրաքաղաքն էր։ Եսերոն քաղաքը Երրայեցւոց գերութեան ժամանակ կրկին Մովքարացւոց ձեռքը ինչկաւ, իսկ Մակարեանց ապստամբութեանց ժամանակ Երրայեցւոց ձեռքը կը գտնուէր։

Ե. դարուն, Եսերոն եպիսկոպոսական աթոռ մը ունէր։

Այս յօդուածին խմբազրութեան համար, բացի վերոգրեալ ազրիւրներէն, աչքի առջև ունեցած ենք Ա. Գրական յօդուածներ և հետեւեալ զիրքի։

1. Through Lands of the Bible, by H. V. Morton. London, 1938.

2. The Palestine Guide, by G. O. Matson. Jerusalem, 1946.

3. Guide du Nil au Jourdain, etc., par F. B. Meistermann. Paris, 1909.

ՊԱՐԴԵԻ ՎՐԴ. ՎՐԹԱՆԿԱՆՆ

(Վերջ 3)

## ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

### ՄԱՆՈՒԿԱՆԵՐՈՒ ԲԵՄԸ

Հեղինակ՝ ԱՐՄԵՆԻԱՆ ԴՐԱՋԱՅԻՆ

Պետական 1954

Գեղատիւագ հատոր մը։ Ինչպէս անունէն կ'իրենի արդէն, մանուկներու համար և յարմար զիրք մըն է որ կը յանձնուի սակայն ծնողներու և ուսուցիչներու ուշադրութեան, որպէսզի զայն յանձննեն մանուկներուն։

Իրբե իրականութիւն կարելի է հաստատել թէ Մերձաւոր Արևելքի մեր նուխակրթական զպրոցներու մէջ այնքան կարիքներ կան զիմաւորելիք որ մանկապատանեկան զրագարաններու զոյութիւնը անտեսուած է։ պատանեկան զրագանութեան մշակումը սազ մնային զիմաւոր մէջ է մնացած, այդ մասհոգութիւնն ալ բեռցնելով արդէն ըստ բաւականի բեռնաւորուած պատասխանատու տնօրինին և ուսուցչին ուսումնի։ Պատանեկան զրագանութիւնը անհրաժեշտ է մատաղ տղոց ընթերցանութեան նիւթ հայթայթելու համար, նախ անոնց մէջ ընթերցանութեան սէրը անհցնելու և երկրորդաբար յարմար նիւթեր մատակարարելու, այլապէս տղաք հակամէտ են բոնուելու յոնի ունակութեանց ցանցին մէջ, թերթօնային վատառողջ, երեակայութիւնը զրգուող, ճաշակ խաթարուող զրականութիւն մը կրնաւ ազիտարեր արդիւնքներու առաջնորդել։ Մնաց որ ընթերցանութեան պահան, արձակուրդներուն և զամարէ վերջ, կ'առաջնորդէ պատանիները յոնի ունակութեանց։ Կը բաւէ յիշել միայն շարժապատկերին վետաը։

Երբեմն կարգ մը վարժարաններու մէջ առուսութեական ծրագիրը պէտք եղածէն աւելի խճողուած է։ աշակերտները էութեամբ կլանուած են իրենց զասկրով։ Սակայն և այնպէս միշտ ժամանակ մը կայ յարմարազոյն ընթերցանութիւններու որոնք պիտի ամբացնեն և հմենաւորեն ազուն հոգեկան, իմացական կարողութիւններն ունկարազրի գծերը։

Շատ կարեւոր է պատանիներու ընթեր-